



# ՏԱՐԱՎԻՐ ԱԿԱԴԵՄԻ


ԿԻՍԱՄՍԵՎԱՅ ՕՐԿԱՆ Հ. Մ. Ը. Մ.

Վարիչ-Խմբագիր ԿԱՐՈ Պ. ՌԻՇԱԳԼԻՆ

Բ. ՏՈՐԻ ԹԻՒ 2 Տ. ՀԱՍՅ. 5 ԴԿԵՆ. 2 15 ՅՈՒՆԻ 1921



**HAI SCOUT**  
**ORGAN DES SCOUTS ARMENIEN**  
**ADRESSE.** — Khorassandjian Han, 26, Sirkedji—CONS/PLE  
*Բաժարին Տաղկան* 120 դր.  
*Արտասահման* : 15 ֆր.  
*Ալեքսանդրիա* : 1,50 սուար



Հայ Սկառուները Գայիշ Տաղըի արշակ մամրուն՝ Շէյթան Քէօփրուի վրայ նկարուած 29 Մայիս 1921ին

Թող ուրիշ ե-իշաւարդներ եւ պատմիներ իրեց բանկագին առողջութիւնը եւ բարոյականը տեսացնեն  
զիշ միավայրերու եւ մընութի մէջ, սկսուսները բնութքան մասուր զարակներն են, առողջ կեամբը կը  
խայաց անոնց կուրթերուն մէջ եւ բարոյականը կ'ամեանալ անոնց հոգիներուն մէջ օրէ:

318-2000



ԴՐՁԻՆ ԽՕՍՔԸ


**(Սկառտը եղբայր է ամէնուրիշ սկառտի . . . )**

Ամենագեղեցիկ խօսքերը եւ դաւանարները՝ անարդինք կը մնան երբ խօսքին չընկերանար գործը։ Ամէն պատանի կրնայ իր մօտի սկառտը ընկերներուն հետ բարեկամութիւն հաստատել, անոնց հետ խաղալ, արշաւի երթալ, նկար եւ ուրիշ նուէրներ փոխանակել, սակայն ասով շատ սահմանափակ գործ մը ըրած կ'ըլլայ, այսչափով կարելի չէ արդարացնել վերի դաւանանքը պէտք է յայն սահմաններով գործել, պէտք է թղթակցական յարաբերութեան մտնել բոլոր աշխարհի ազգերու սկառտներուն հետ։ Այս թղթակցութիւններու օգուտը ծեր ենթադրէն շատ աւելի մեծ է։ Մի զարմանաք երբ ըստմ որ ծեր եւ ծեր հայրենիքի հակատագրին եւ ապագայն հետ սերտ կապ ունին այդ կարճուկ երկտող նամակները։

Ասով դուք աշխարհի ամէն կողմը բարեկամներ կ'ունենաք, որոնք ծեր վրայ կը մտածեն եւ կ'աշխատին ծեզ ո եւ է բանով մը օգտակար ըլլալ։ Չեզի տեղեկութիւններ կուտան իրենց երկրէն, իրենց բաղաբէն, իրենց բարեկամներէն, իրենց ընտանեկան սովորութիւններէն, վերջապէս իրենց արշաւներէն եւ բանակումներէն (cavirement)։ Նկարներ կը փոխանակեն ծեզ հետ։ Դուք իրենց բարքերուն, սովորութիւններուն կը ծանօթանաք փոխադարձ ծեր բարքերը եւ սովորութիւնները ծանօթացնելով անոնց։

Անոնք ծեր նամակները պիտի կարդան իրենց ծնողին, բարեկամներուն եւ ծանօթներուն, որոնք իրենց կարգին համակրանք պիտի զգան ծեզի, եւ ծեզմով ծեր ազգին հանդէպ։ Այդ նամակներու եւ նուէրներու փոխանակութիւններով դուք ուղղակի կամ անուղղակի կերպով ծեր նկարագրին թերիները պիտի շրտէք եւ լաւ կողմերը պիտի ուժովցնէք. ընկերական եւ ընտանեկան զեղեցիկ սովորութիւններ պիտի ընդօրինակէք. Չեր ոճը պիտի մաքրուի եւ բաղարափար պիտի դառնաք։ Նորէն ասիկա առիթ պիտի ըլլայ որ դուք օտար լեզու սորվելու ետևէ ըլլաք։ Յաջորդաբար պիտի թուենք այն առաւելութիւնները ոռոնք՝ ծեռք պիտի ըերէք Չեր թղթակցութիւններու ընթացքին։

Միայն կ'ուզեմ թելաղբութիւն մը ընեծեզ այս առթիւ։ Չեր նամակները պէտք է ըլլան պարզ, մեղմ ունով (չափազանցուած ածականները խնայեցէք) խղափակար, զուարք (լալկանութիւնը կը խրտչեցնէ մանաւանդ ազատ ազգերու անհատները)։ Երբ կը զրէք ծեզ կեանքի մասին, անոր լաւ եւ ոգեւորիչ զըրուազները գրեցէք, խակ տխուը զրուազները քաղաքափար ոնով մը արտայայտեցէք։ Հայկական զուլումներու մասին վրէժիւնուդիր ոնով մի արտայայտուիք. Եթէ պէտք ըլլայ նկարագրել զանոնք, պարզ եւ մարուր ոնով մը զրեցէք՝ առանց չափազանցուած եւ վրէժիւններական ծեւերու։ Եթէ պիտի խօսիք չար անձիք մը կամ անձերու մասին՝ տգեղ ածականներ մի գործածէք, որոնք փոխանակ այդ չարը դատապարտենու, ծեզ կը վարկաբեկն։ Զդու՛ սակայն մայուր ոնով զրեցէք ծեր տողերը։



**ՃԷՄՊՈՐԻԻՆ ԱՌԵՒԻ**

**ԱԻԱԳ ՊԵՏԸ ԿԸ ՊԱՑՄԵ ՊՅՅ-ՍԿԱԼՈՒՑՆԵՐՈՒ**

**ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆԵՐ**

(Նար. Թիւ 1 էջ)

**ԻՏԿԱՅ.** — Երբ բարձրագոյն իտէալ՝ պատիւը առաջարկուեցաւ երիտասարդներուն։ Սկառտական օրէնքը, որ հիմն է ամբողջ ձեռնարկին, ասպետութեան օրինագիրքէն առնուեցաւ։

Վարշուրինը կարելի եղածին չափ ապակեդրոնացուեցաւ, որովհետեւ տեսած էի որ շատ մը ուրիշ ձեռնարկներ կազմակուծուած էին՝ ծայրայիշ կեղրոնացումի մը պատճառաւ։

**ԿԱԳԱԿԵՐԱԿՈՒԹԻՒՆ.** — Որպէս զի խմբապետը անձնապէս կարենայ ճանչնալ իր Սկառտաներուն ամէն մէկը և այսպէսով նախանձախնդիր ըլլայ իւրաքանչիւրին նկարագիրը զարգացունելու, յանձնարարուեցաւ սակաւաթիւ Սկառտաներէ բաղկացած խումբեր կազմել, կը կարծենք թէ 40ը առաւելագոյն թիւն է։

Խմբակներու զբութիւնը որդեգրուեցաւ,



[Սկառտական արշաւ դէպի Գայլը Տաղը 1921 Մայիսին]

ինչպէս ոստիկանական մարմոյն մէջ, և նոյն պատճառներով։ Պէճերու ընդարձակ դրութիւն մը հաստատուեցաւ, ինչպէս ծովային զինուորներուն և ոստիկանական մարմոյն մէջ, ծրագրին այս կամ այն մասին մէջ ցոյց տրուած գերազանցութեան ի նշան։

Չեանարկին նպատակը աղէկ քաղաքացիներ հասցունել ըլլալով, զինուորական պատրաստութիւնը աւելորդ համարուեցաւ։

Սկառտական գիտութեան միջոցաւ, ամէնէն անգգայ սինլքորն անգամ կրնայ ազնուանալ և դարձի գալ։ Սկառտական օրէնքը, որուն լրացուցիչ մասը կը կազմէ ամէն օր բարի գործ մը կատարելու պարտականութիւնը, կերպով մը հիմն է մեր վարքին՝ հանդէպ Աստուծոյ և մեր նմանին, հիմ՝ որուն վրայ կրնայ դիւրաւ ձեւուիլ ո և է կրօնական հաւատալիք։

Չեմ կարծեր որ այս արդիւնքը կարենայ ձեռք բերուիլ պարզ բանաձեւի մը միջոցաւ։ Արդէն, ձևանարկին գաղտնիքը, հուսկ հետեւութեամբ, Եղբայրակցութեան ոգիին մէջ է։

«Կրնաք մանչու մը cow-boyի, զինուորի կամ նաւազի մը հազուստ հազցնել, կրնաք զայն մարզել այնչափ որ պատկերի մը մէջ երեւցածին չափ շիֆ երեւայ, - Ասկէ անպատճառ չի հետեւիր որ, երբ վրայի մասը քերթէք, - իրաւցընէ դիւցազն մը կամ սուրբ մը ըլլայ։» Արդիւնքը ներքին ոգիէն և ոչ՝ արտաքին

խաւ էն կախում ունի։ Արդ, այդ ոգին կա՛յ ամէն աղու մէջ։ ինդիրը գտնելուն և երեւան բերելուն վրայ է։

Մեր կարգապահական միջոցն է այն խոստումը զոր Սկառտը կ'ընէ իր պատույն վրայ, կարողութեանը ներած չափովը յարգելու սկառտի օրէնքը, 100ին 99 պարագաներու մէջ ընտիր արդիւնք կռատայ։

Սկառտական շարժումը սունկերէն աւելի շուտ ծաւալեցաւ։ Միացեալ թագաւորաւթեան մէջ ամէն տեղ Սկառտութեան ախտը արմատ բռնեց և քիչ ատենէն գաղութներուն մէջ ալ մտաւ։ Հայրենասէրներ ոմանք, իրենց հայրենիքին բարօրութեան և բարգաւաճման նախանձախնդիր, կ'ըսէին։ ԱԱրդեւք կարելի չէ բադանիք աղդ մը զայն չի յափշտակէ։ — Հոգ մի՛ ընէք, կը պատասխանուէր անոնց, Սկառտութիւնը զուտ Անգղիական դրոշմ կը կրէ և այս պատճառու հաճելի չի կրնար ըլլալ օտարականներուն ։»

Միսա՛լ։ Այսօր ամբողջ աշխարհի մէջ մարզուող 750,000 Սկառտաներէն հազիւ 250,000ը Անգղիացի են։ Եւ ինչ որ հետաքրքրաշարժ է սա է թէ Սկառտութիւնը ինքնիրենը տարածուեցաւ։

Edward թագաւորը առաջիններէն եղաւ հասկցող թէ այս հասաքը քրաշարժ ձևանարկէն

կարելի էր օգուտ մը քաղել: Իր մահէն երկու օր առաջ կը պատրաստուէր Սքառու տները աչքէ անցնելու: Ճօրճ թագաւորը մէկ քանի ամս վերջը այս մտադրութիւնը գործադրութեան դրաւ, երբ 30.000ի չափ Սկառու տներայսքան բազմաթիւ տղաւոց ժողով տեսնուած էր երբեք ծափահարեցին Նորին Վեհափառութիւնը Wint-  
sor բառի ին մէջ 1911 Յուլիս 4ի յիշտատակելի օրը:

1912ին, «Մասնաւոր Ապրնուրդ»ը քննեց Սկառու տական ձեռնարկին նպատակները և մեթուները, և incorporationոի արքայական հրովարտակ մը իրեն չորհուեցաւ հաստատող թէ ձեռնարկը պաշտօնապէս ճանչցուած էր:

1914ի պատերազմին, հազար սուոր Սկառուներ՝ իրենց սայլերով և վրաններով, ծովային Սկառուներ՝ իրենց նաւերով և կազմածով պատրաստ էին ճամբար ենելու, փոքրաթիւ միութիւններով, դէպի իրենց բանակատեղիները, օգոստոսի արձակուրդին առթիւ: Հեռագիրը եկաւ յանկարծական փոփոխութիւն մը մացուց անոնց արշաւներու նպատակին մէջ. ամբողջ երկրին մէջ Սկառուները շարժման մէջ դրուեցան Ռոտիկանութեան Տնօրէնին հրամաններուն ներքեւ և պաշտօն ստացան պաշտպանելու երկաթուղիի կամուրջներ, հեռաձայնի և հեռագրի թելեր և լու:

Միեւնուն տաեն, նաւատօրմիզին սպասարկութեան կոչուած եղերապահներուն տեղ դրուեցան եղերքներու հսկողութեան համար, ծովային Սկառուներ՝ որոնք Մովակալին հրամաններուն ներքեւ, այս պաշտօնին վրայ մնացին մինչև պատերազմին վերջը: 23.000ի չափ երիտասարդներ փոխի կատարեցին այս պաշտօնը:

100,000է աւելի հին Սկառուներ և խմբապետներ Նորին Վեհափառութեան ծառայութեան մէջ մտան և արիաբար կատարեցին իրենց պարտականութիւնը: Կրնայ ըլլալ որ անոնք ուրիշներէ աւելի բաղդաւոր եղած ըլլան, բայց պէտք է ընդունիլ թէ անոնք մասնաւոր գովիստներու և պատիւներու արժանացան: Այս կտրիճներէն 10,000ը իրենց կեսն քը նուիրեցին իրենց հայրենիքին:

Պատերազմին սկիզբը, երկու միլիոն Անգղիացի կամաւոր արձանագրուեցան: Մէկ միլիոն Անգղիացիներ չկարողացան զինու որագրուիլ զլիսաւորաբար այն պատճառաւ որ ֆիզիքական թերութիւններ ունէին, որոնց առաջը կրնար առնուած ըլլալ:

Հինգ միլիոն Անգղիացիներ ալ ձեռնպահ մնացին:

«Առաջնակարգ կայսրութիւն մը կարելի է կանգուն պահել երրորդ կարգի մարդոց միջոցաւ», ըսած է Լորա Ճօրճ, և թէպէտ մարմական առողջութեան կ'ակնարկէր ան, սակայն տքի առողջութեան համար ալ ճիշդ է այս խօսքը:

(Նարումակելի)

ՊԵՏԾԸՆ ԲԱՌՈՒԾԱ  
բարգմ. Յ. Թ. Հ.

Վ. Ի. ԽԱՎԱԿԻ.— Նախորդ գրութեան տպագրութեան մէջ մի, կ' բանի սխախներ սպրդած են: Սկզբնաւորութեանը մէջ, որդ տող, «Իրանամուղուած», ը պէտք է կարդալ «Իրանագումի», շարդ տող, Մաք Հինցը պէտք է կարդալ Mafeking էջ 4, թ. սիւնակ, որդ տող Յօհոնը պէտք է կարդալ Jahn. 40րդ տող, «Երկրախորշ»ը կարդալ «Երկրախոյդ»:

Յ. Թ. Հ.

## ՍԿԱՌԻՑ ՊԵՏ ՊԵՏԸՆ ԲԱՌՈՒԾԱ ԽՈՍՔԵՐԸ

### ՍԿԱՌԻՑՆ ԵՐԱՌՈՒՆ

Անցած ձևակորիի առքիւ գրուած

Ամէն սկառու, որ ներկայ պիտի ըլլայ ձեմացորիի խաղերուն, թող յիշէ որ ինքն ալ մաս առնող մըն է այդ հանդէսներուն մէջ և ոչ թէ դիտող, որովհետեւ հանդիսատեսները զինքը պիտի դիտեն և իր վարմունքէն ու ըրածներէն պիտի դատեն բոլոր սկառուները, որով պարտականութեան գլուխ գտնուող դերակատար մըն է ո և է սկառու որ ներկայ պիտի ըլլայ հոն:

Գիտենք թէ մեզմէ կ'ակնկալեն որ չնորհալի, մաքուր և աշխոյժ տղաքներ ըլլանք, պատրաստ ամէն գործի: Լաւ, դուն և շատերը կրնան գոհացում տալ այս պահանջներուն, բայց կան այն բացառիկ տկարները որոնք չեն կրնար սոյն պահանջները գոհացնել և հաւանաբար անոնցմէ մէկն է որ ուշադրութիւնը պիտի գրաւէ ներկաներէն մէկուն և պտաճապիտի ըլլալ ձեր ամէնուն վարկարեկումին: Տե՛ս, ան կը սլքատայ աղտոտ, թափթփած հագուստներով, խնձոր մը խածնելով, նարինջ մը ծծելով կամ ծամոց ծամելով. գաւազանը աջէն ձախէն շուրջիններուն զարնելով ևն.., դիտողը պիտի ըսէ, ահ սկառուները բան մը չեն արժեր, ամէնքն ալ անկիրթ տղաքներ են: Այ-



Մենք այս տեսակ սկառւտ չենք ուզեր

պարագային. ձեր պարտականութիւնը պատրաս  
րդալ չէ միայն, այլև մեր անունին արատ բե-  
րող ապիկար ընկեր մը տեսնել և կարգի բերել  
դայն :

Կրկին մի մոռնաք թէ «սկառւտը քաղա-  
քավար է». հարիւրներով օռարներ պիտի ըլլան  
հոն. եթէ դուք պղտիկ ծառայութիւն մը ընէք  
անոնց, շատ մը գրուած գիրքերէ աւելի ազ-  
դեցիկ ապացոյց մը տուած պիտի ըլլաք թէ  
«սկառւտը ազնիւ է»:

Արդ միշտ պատրաստ եղէք ամէն ատեն  
ժողովուրդին ծառ սյութիւն մը ընելու, մաս-  
նաւորապէս օտար սկառւտներուն. զանոնք տե-  
սած ատեննիդ միայն երեսնին մի նայիք, այլ  
քովերնին գացէք. հետերնին խօսեցէք. անոնք  
ձեր սկտուտ եղբայրներն են, հետաքրքրուեցէք  
իրենցմով և անոնք ալ ձեզմով պիտի հետա-  
քրքրուին: Բարեկամ եղէք հետերնին և եթէ  
կրնաք՝ հասցէնին առէք որպէսզի կարող ըլլաք  
թղթակցութեամբ ապագայ բարեկամութեան  
շարունակական կապ մը հաստատել իրենց հետ:

### ՊԵՏԵՆ ՌՍՈՒՅԸ



### ԽՄԲԱՄԵՏՆԵՐՈՒՆ

#### Բ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹԻՒՆ

Ի՞նչ Պէտք է ընել ԱՌԱՋԻՆ ՍԿԱՌԱԿԱՆ  
ՀԱԽԱՔՈՑԹԻՒՆ

Առաջին սկառւտական հաւաքոյթին, խըմ-  
բապետը պէտք է հետեւի որոշ ծրագրի: Այդ  
ծրագիրը կրնայ կազմուած ըլլալ հետեւեալնե-  
րէն: Ա. Մարզական խաղեր, Բ. Սկառւտական  
ծանօթութիւններ, Գ. Զուանի կտորով վարժու-  
թիւններ, Դ. Զուարձալի խաղեր, և Ե. Խմբի  
կոչը:

Այժմ օրինակներով բացատրենք սոյն ծը-  
րագրին մէն մի թիւը:

Ա. ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐ. — Սոյն խաղերը  
նպատակ ունին զանազան ձեւերով մարզել  
սկառւտաներու ճկունութիւնը, ոյժը, համբերու-  
թիւնը, խորամանկութիւնը և միտքը: Սկառւ-  
տական կանոնաւոր մարզանքներ դուրս են ա-  
նոնցմէ որովհետև ասոնք աւելի խաղ են քան  
թէ մարզանք: Հետեւեալ խաղերը կարելի է  
դասել այս կարգին. արշակի խաղը, զի՞ր քէ  
պատկեր, զաւազանով վերցնել եւ այլուամարտը:

Ա.ԲՇԱԽԻ ԽԱՂԵ. — Սոյն խաղը շատերու  
ծանօթ խաղ մըն է: Սկառւտները շրջանակածե  
կը շարուին: Ամէն ոք իր աջ ձեռքը՝ ափը դէ-  
պի վեր դարձած կոնակը կը տանի: Սկառւտ-  
ներէն մին ձեռքը պլորուած թաշկինակ մը բըռ-  
նած կ'սկսի դառնալ կազմուած բոլորակին  
շուրջ, և թաշկինակը կը դնէ բաց ձեռքերէն  
միոյն մէջ: Թաշկինակը առնողը պէտք է հա-  
լածէ միւսը մինչև որ ան պարապ մնացած տե-  
ղը գրաւէ, եւ այսպէս կը շարունակուի:

ԳԻՐ ԹԷ ՊԱՏԿԵՐ. — Գետինը ուղիղ գիծ մը  
կը քաշուի և հաւասար թիւով սկառւտներ գը-  
ծին աջ և ձախ կողմերը կը շարուին իրարու  
ետև: Խաղին վարիչը ձեռքը դրամ մը բոնած  
վեր կը նետէ: Դրամը վար իյնալուն արդիւնքը  
բարձրածայն կը յայտարարէ, գիր կամ պատ-  
կեր: Այս կերպով եթէ գիր է, գծին աջ կողմը  
գտնաւողները ձախ կողմինները կը հալածեն իսկ



եթէ պատկեր փոխադարձաբար: Հօվլածումը կը շարունակուի մինչեւ քանի մը քայլ հեռու գանուղ որոշ սահման մը և եթէ այդ միջոցին ունէ մէկը բւնուի, կ'անցնի հակառակ կողմէ շարքին մէջ: Որոյ ժամանակ մը վերջ, որ կողմը որ շատ անդամներ ունի, կը շահի:

ԳԱԻԱԶԱՆՈՎ. Վերջնել. — Երկու հոգի դէմ դիմաց կը նատին ոտքերնուն ծայրերը իրար դպցուցած և ծունկերնին դէպի վեր ծալլած: Երկուքն ալ հորիզոնական գաւազան մը կը բռնեն իրենց ձեռքերով և արուած նշանին վրայ կ'սկսին քաշել, ջանալով իրենց դիմացինը գետնեն վեր վերցնել ոտքերուն վրայ:

ԱԲԼՈՐԱՄԱՐՏ. — Երկու հոգի վերոյիշեալ դիրքով դէմ դիմաց կը նատին: Իւրաքանչիւր տղայ ծունկերուն տակի կողմը գաւազան մը կը դնէ, և ձեռքերը ծունկերուն քովչն գաւազանին տակէն անցնելով կ'ամրացնէ ծունկերուն առջեւը: Յետոյ իւրաքանչիւր տղայ կը ջանայ իր ոտքերուն ծայրերով դիմիացինին ոտքերը գետնեն վեր հանել, այն որ կոնսակի վրայ գետին զլատորի, յազթուած կը նկատուի:

\* ՍԿԱՌԻՏԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ. — Ընդունելով որ բոլորովին նոր սկառատական շարք մը պիտի կազմուի, առաջին հաւաքոյթին սկառուտ խմբապետը պարտի բացատրել համառօտ կերպով նախ սկառատութեան ծագումը և ծանօթացնել հիմնադիրը, նպատակը, դործունէութեան միջոցները և արձանագրութեան պայմանները: Սկառատին դաւանանքն ալ մէկ երկու խօսքով բացատրելէ վերջ կը կատարէ արձանագրութիւնները: Խոկ յաջորդ դասախոսութիւնները պէտք է որ ըլլան մասնաւոր ջրագրի առաջնորդութեամբ՝ կանոնաւոր դասախոսութիւններ: Այս ծրագրին մաս պէտք է կազմեն, սկառուտին երդումը, դանանանը՝ ընդարձակ կերպով վերլուծուած, գաւազաններու դործառութիւնը եւ պատրաստութիւն, հետախուզական նշաններ եւ հետք, կարմիր խայի ծածորին իններ, բուսաբանական, կենդանաբանական, երկրաբանական եւ աստեղագիտական ծամօրութիւններ, արշաններու ծրագրում: Ջանալու է կարելի եղածին չափ զանազանութիւն դնել դասախոսութեանց մէջ ձանձրացուցիչ չի դարձընելու համար զանոնք և մանաւանդ տեսական էն աւելի գործնականին ոյժ տալու է:

\* ԶՈՒԱՆՈՎ. ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ.— Սկառատական գիտելիքներու մէջ կարեւոր տեղ մը ու գրաւեն կապերու գործածութիւնը: Սոյն կապերը պէտք է խմբապետը մաս մաս ցոյց ու ակառատներուն, որպէսզի անոնց միտքը չի խնդողուի:

Ահաւասիկ անոնցմէ քանի մը հատ: Վիրաբուժական կապ (պատ. 1). Սոյն կապը կը գործածուի վիրակապերու երկու ծայրերը ամրացնելու:




Պատ. թիւ 1




Պատ. թիւ 2



Պատ. թիւ 3



Պատ. թիւ 4



Պատ. թիւ 5



Պատ. թիւ 6

Անուրդ կապ (պատ. 2). — Կը ծառայէ չուանին ծայրը հաստատուն օղակ մը շինելու: Սահունի կապ (պատ. 3). — Կը գործածուի չուանին ծայրը սահող օղակ մը շինելու:


Ամփոփ կապ (պատ. 4). — Երկար չուանները առանց կտրելու կարճեցնելու կը ծառայէ: Գործածութիւնը կարեւոր է վրաններու կանգնումի ատեն:

Դերան կապ Ա. (պատ. 5). — Գերանի մը չուան մը հաստատելու համար:

Բ. (պատ. 6). — Կոճղ մը չուանով քաշել տանելու համար:

(Եար.)


Բ. ԺՊՑՈՒՆՔ



ԽՈՒՄԲԻ ԴՐՈՇԱԿ

Տես «Հայ Սկառուտ»

թիւ 1, էջ 12



ՈՒՄՅՈՑ

Տես «Հայ Սկառուտ»

թիւ 1, էջ 12



## ԳՈՂԸ

(Սկառուտակ և կեանի)

Խիստ կարեւոր բան մը պատահած էր, Սկառուտ առաջնորդներէն մին, Անթօնիօ, Ներզողութիւն ննդրելով, առաջարկեց ընթրիքն առաջ պայոյտ մը ընել ։ Նշմարեցի թէ նա չափազանց յուզուած էր ու պատճառն ալ խիստ կարեւոր էր, Առանց վարանելու, թեւը մտայ ու ըսի. «Ո՞ս, ուրեմն, եկուր երթանքու».

— Ե՞՞նչ կայ, ի՞նչ պատահեցաւ, Անթօնիօս, հարցուցի, նա վայրկեան մը լուռ մնալէ վերջ դոլդոչուն ձայնով մը պատասխանեց,

— Կը վախնամ թէ գոյ մը կայ խմբակիս մէջ, Անպատճառ կարեւոր բան մը պատահած էր. լաւ կը ճանչնայի Անտօնիօն, նա առանց փաստերու կարող չէր ամբատանել, Վայրկեան մը լուռ մնալէ վերջ զար մանգով հարցուցի եւ ըսի.

— Իրապէս ամօթ է, բայց կը կարենմ թէ դուն կը չափազանցես, այնպէս չէ».

— Ոչ, բայց ես ալ չեմ գիտեր թէ ինչպէս եղած է, Ո՞վ է ուրեմն գողը հարցուցի ցած ձայնով,

Անթօնիօ ձայնը հետզհետէ կը տկարանար, նշարեցի թէ նա կը ջանար չը լու։ Հազիւ լսելի ձայնով մը լսաւ,

— Բիերիօն է,

Բոլորովին այլայլած բացագանչեցի Անթօնիօ, ի՞նչ կ'ըսես. Բիերիօն է, լաւագոյն և ապնիւ սկառուտը, քու հին ու ամենասիրեց ընկերդ և դուն ցայն կ'ամբատանէս իր գող, ուրեմն պէտք է ճշմարտութիւնը հասկընալ, եւ Անթօնիօ հետեւեալ կերպով պատմեց իրողութիւնը.

— Լիձ գացած էինք լոգանք առնելու համար, Բիերիօն, նէլու և ես մինչև միւս եզերքը լողացինք, Հօնտեսանք մարդ մը որ լծին մէջ բան մը կը փնտուէր, Երբ մեզ տեսաւ կանչեց ու ըսաւ թէ թիավարած միլոցին, մատէն խիստ որժէքաւոր՝ մատանի մը ինկած էր, խնդրեց որպէսզի փնտուէլով եթէ գտնենք՝ պանդոկ իրեն տանինք,

— Ուրեմն, հարցուցի

— Ոչ ոք գտաւ, բայց Բիերիօն... ոչ, շատ չար բան է բացագանչեց Անթօնիօ և սկառուտըն հեծիլտալ,

— Ասէ, ուրեմն Անթօնիօ, բացատրէ իրողութիւնը, իրկնեցի:

— Մենք բան մը չգտանք, որովհետեւ Բիերիօն արգէն գտած ու բերանին մէջ պահած էր,

— Անկէ վերջ.

— Մէկուն բան մը լըսաւ, մեզի ալ այնպէս կարծել,

տուաւ թէ ինք ալ բան մը գտած չէ, Եթէ վրան վերադարձանք, ինձմէ արտօնութիւն ուզեց վրանին տակ պառկի ու հանգստանալ, Արտօնութիւնը տուի բայց ինձ պարտականութիւն նկատեցի դայն լրտեսել, նշմարեցի որ նա մատանին իր ծածկոցին մէջ պահեց, Մինչև երեկոյ յուսացի թէ պիտի խոստվանի ինձ—որովհետեւ միշտ այդպէս ըրած էր—բայց համոզուեցայ թէ այս անգամ նա չուզեր արտայատուիլ, Դժբախտ էի ու շըւտարձ, ինչ ընկելիք չէի գիտեր.

Անթօնիօ, լալով վերջացուց իր պատմութիւնը, Զափականց յուզուեցայ «Ցիերինս գո՞զ... չէի ուզեր հաւատալ բայց ի՞նչ բացատրութիւն տալ, Արդեօք ներքին յեզարջումի մը կամ ընտանեկան թշուառութեան պատճառներու վերաբերի անոր այդ ընթացքը....

— «Ի՞նչ պիտի ընենք ուրեմն հարցուց Անթօնիօ.

— Մինչեւ վազը սպասենք պատմախանեցի:

Անթօնիօ հնագունդեցաւ որովհետեւ կը սիրէր զիս,

\* \*

Աթարալյաց նոր սկսած էր, Հազիւ արթնցած լսեցի Անթօնիօի մայնը որ կ'ըսէր ինձ,

— Բիերիօնս մեկնած է, չեմ գիտեր թէ ո՞ւր. բայց զինքը պիտի հետապնդեմ:

Հազիւ խօսքը աւարտած Անթօնիօ սուրաց վրանէն դուրս, Ասմիկապէս վեր կանգնեցայ. Խառնաշփոթ մըտածումներ զիս կ'զբազեցնէին, Չէի կրնար բացատրել, բայց վստահ էի թէ Անթօնիօ միշտ սիրով ու խռնեմութեամբ վարուած էր, Զարմացում արտակարգօրէն սաստիկաց երբ կէս ժամ վերջ Անթօնիօ վերաբարձաւ շնչահնդզ ու յայտնեց թէ Բիերիօն ինքինքը արդարութեան յանձնած էր.

— Ի՞նչ կ'ըսես, Անթօնիօ ըսի գողդոջանով, եւ թերհնաւառութեամբ,

— ծիցդ է, ըսաւ ան, առանց նշմարելու հետեւցայ անօր, հետակ սատիկանատուն գնաց. Հոն տեսանք թէ սատիկանապետին սենեակը հարցացնութեան ենթակուեցաւ.

Ինդիբը հետզհետէ կը ծա՛րաւար, Որոշեցի անմիջապէս երթալ գտնել սոտիկանապետը, որ սկառուտներու կատարեալ բարիկամ էր ու տեղեկանալ ինդրի էռւթեան,

Սատիկանապետը սիրալիր կերպով ընդունեց զիս, Բիերիօն վարժունքին մասին հարցումներ ըրի, Ոստիկանապետը զիս մտիկ ընելէ վերջ զարմացումով հաջուց:

— Ուրեմն չէի՞ք գիտեր թէ նո հոս եկած է,

Ոչ ոքերք, պատասխանեցի հանդարտութեամբ,

— Կը ցաւիմ որ սկսմ չեմ կարող ուրեւ յայտնութիւն ընել, Հաճէցէք մի քիչ սպանէլ հոս, թերեւս քառարդ ժամ վերջ ձեզ անսպասելի եւ հաճելի անակնկալ մը պատճառեմ,

Թարգմ. 6.

DON LEONARDO PEYTON

(Շարունակելի)





CAPTAIN THESIGER C. B., C. M. C., B. M.,  
Captain of H. M. S. Dreadnaught «Royal Gorge»  
Reviewing Armenian Scouts in 12 May.

Անգլիական «Թօյըլ ծօրմ» Տրէթնօթի հրամանատար եւ անգլիական ծովային սկառուտներու խմբապետ,  
ԹԷՍԻՆՔ

աչքէ կ'անցընէ Բերա-Շիշի Մարզարանին մէջ Հայ Ակառուտները,

## ՀՐԱՄԱԱՏԱՐ ԹԷՍԻՆՔԻ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ ՀԱՅ ԱԿԱՌԻ ՏՆԵՐՈՒԻՆ

Թօյըլ ծօրմ Տրէթնօթի հրամանատարը Մը Թէսիկը որ  
ճյեւմայն ատեն Անգլիու Շովային Ակառուտներու պետե-  
րէն և Ակառուտական Խորհուրդի անդամներէն է, անցած  
Ապրիլ 13ին Հ. Մ. Ը. Բերա-Շիշի, Բանկալթին Դե-  
րեզմանատան Մարզարանին մէջ, իսկ 19 Մայիսին իր հե-  
տեւորդներով Դուլէլի Որբանոցին մէջ աչքէ անցուց  
մէր Ակառուտները :

Բերացի պատուական շատ լաւ տպաւորութիւն թո-  
ղած էին իր վրայ և ինք շատ լաւ արտայայտուեցաւ  
Հայ Ակառուտներու ժամին, իսկ Դուլէլի Որբանոցի սկա-  
ռուտները լաւ կերպով վաւերացուցին իրեն նախկին  
տպաւորութիւնը, իրենց խմբակներուն կենդանին ձայ-  
նուվը ողջաւնելով իր մուտքը Որբանոցէն ներս, իրենց  
կաղմած բանակումի վրաններով, բուրդերով և զանա-  
զան մարզանքներով, մանաւանդ ամենաարագ կերպով,

մէկ լուցկով կրակ վառելու փոքը և խմած հրամցնելը  
հրամանատատարին խիստ մեծ հաճոյք պատճառեցին,  
որուն, մասնաւորապէս իր հիացումը յայտնեց, ինք փա-  
փուգ յայտնեց յաճախ այցելել Որբանոց, տեսնելու հա-  
մար տղոց աշխաժ և զուարթ շարժումները, որովհետև  
անոնց զուարթութիւնը մասնա որապէս աչքի կը դար-  
նէր,

Ոյն համակրական վերաբերումին հանդէպ Որբա-  
նոցին Տնօրէնը Պ. Աբովյեան շնորհակալութիւն յայտ-  
նեց ծովակալին և սկառուտները երեք անգամ հուռու  
պոռացին :

Հանդէսէն վերջ ի պատի հիւրին թէյասեղան մը  
տրուեցաւ Որբանոցի Տնօրէնութեան կողմէ, և հիւրեքը  
մեկնեցան խիստ գոհ տպաւորութեան տակ :

Ծովակալին այցելութիւններուն Հ. Մ. Ը. Կեդ-  
րոնի Վարչութեան կողմէ կ'ընկերանար Պ. Ժիշայը Խօ-  
րասանձեան և բացարութիւններ կուտաք իրեն։ Այ-  
ցելութիւններուն ի յիշատակ Հայ սկառուտական նկար-  
ներ նուիրուեցան իրեն Միութեան լուսանկարիչ Պ. Զե-  
րապի կողմէ պատրաստուած։

ՄՐ. ԿՈՒՆԻՑ

Սկսուական 20ըդ  
Մասնաճիւղին (Արմավի Դիւ-  
զատնակական Վարժա-  
բան) Հայաստան գտնուած  
միջնին եթեք ամիս շա-  
րունակ կերակրուած ու  
խնամուած է այս պատ  
ռւական Ամերիկացին կող-  
մէ, որ հին սկսուածիւըմ-  
բապետ մը եղած է և  
կարելի է ըսել թէ մայրե-  
նի հողին վրայ մեր սկա-  
ռաւաներուն շատ աւելի  
գուրգուրոտ վերաբերում  
ցոյց տուած է քան ո  
և է հայ, Արմաշական  
սկառուտներէն մեծ տգոյն  
մասը, առանց չափազան-  
ցութեան, կրնանք ըսել  
թէ իրենց կետնքը կը պար-




ՄՐ. ԿՈՒՆԻՑ

MR. GRANT

տին այս պատռական անձնաւորութեան, որուն կ'արժէ  
յայտնել մեր անկեզծ շնորհակալութիւնը, Մր. Կռանտ  
արհեստով բժիշկ ըլլալով Ամերիկայի Ընդհ. Պատերազ-  
մին մասնակցութենէն առաջ իբրեւ աւողջապահական  
պաշտօնեայ գտնուած է ֆրանս. Թանակին մէջ. Պատե-  
րազմէ վերջ N. E. R. (Բլիֆի պողոտնեայի հանգա-

մանքով ուղարկուած է Հայաստան, ուր՝ Ղարաբիլիսայի  
շրջանին անձնուիրաբար աշխատած է ամենադժուորին  
պայմաններու մէջ, կերակրած է հազարի մօտ որբեր,  
նոյն շրջանի ամէն հայ, յարգանքով կը յիշէ անունը  
այս սքանչելի անձնաւորութեան:

Հ Ա Ր. Ը Մ.



ՄՐ. ՕԿՏՈԲՐԻ (Մէջտեղը կեցած)

Զախ կողմինը մեր բարեկամը Պ. Կոպիո. Թանտրմանն է



Կալկաթայի հայ սկառուտներէն

ՄՐ. ՕԿՏՈԲՐԻ. — Իր կարգին հայասէր Ամերիկացի մը,  
որուն յանձնուած է Աղեքսանտրաբելի 20,000 որբերու  
խնամքը, ինքը առաւելապէս այժ տեսող մըն է սկա-  
ռաւական շարժման և այս սւողութեամբ սկսած է ար-  
դէն աշխատանքի:

ՄԻՊԵՐԻԱՅԻ ՇՈՒՆԵՐԸ

ԱՐՁԱԳԱՆԳ ՃԷՄՊՈՐԻՒՄ<sup>(\*)</sup>

Ո՞վ չէ լած խօսիլը Միպերիայի շուներուն վրայ: Սակայն կը բուի թէ բաւականացափ չէ հոյակուած իրենց ուշիուրիւնը, իրենց անձնութիւնը, իրենց ծառայութիւններն ու իրենց ազնութիւնը: Այս կենդանիները Շամաններուն կը ծառայեն թէ իր գրաս եւ թէ իր կառախուց: Ու զարմանայի կորով մը կը ցուցնեն, եւ չափազանց նեռաւորութիւններուն վրայ բեռներ կը փոխադրեն: Բաշխիւներու կը շուրին: Մեր նժողութեան աւելի թերեւաշար՝ զիտեն են սեպ վայրերէն ճամբաներ բանալ: Հողը միայն ներշրջիվ ճիւմին վրայէն արագորհն կ'անցնին, առանց երեք անոր մէջ միւրանուի: Այնան ժուժկալ, որտան ցանասէր, իր սնունդ իրենց կը բաւէ յանի մը ձուկ, զորս աղեղով կը պահնեն: Սակայն ինչ որ ազնիւ շուներու սովորութիւններուն մէջ են աւելի հրաշալի են, ամբողջ ամառնային շշանին իրենց ազատ ու ինքնազնուխ մնալին են: Որտան ատեն որ իրենց օժանդակութեան պիտի չիկայ, իրենց ճատավիկութիւնով միայն կ'ապրին: Առաջին ցուրտերուն իրեւունեն յետյ իրենց նշան մը տրուեղուն վրայ են որ զորովալիր կը վազեն սկրենուն յով, ընծայելու համար այն ամեն ծառայութիւնները որոնց անոնի պիտի ունին: Զանոնի կ'առաջնորդնեն զիշերային աղջանուղին ու են ահարկու փորորիկներուն մէջն: Երբ Շամանները եղեամով ծածկուած հոդին վրայ ընդարձացած իյնան, շուները կուզան իրենց մարմինով ծածկելու զանոնի եւ անոնց փոխանձելու իրենց բևական շերւութիւնը: Սակայն ամեն են այն այնին ապերախս մարդը ինչ կ'ընէ այսին լաւ ծառայութիւններուն համար: Կըսպասէ այդ անատուններու ծերանալուն որպէս զի մորքերնին հանելով հանգի:

Հ. ԶՈՐԹԵՆՑ

Ա. ԼԻԲԵՐ



Ի՞նչ գեղեցիկ տեսարան, քան այս խանդակառիչ մեծ եղբայրակցութիւնը աշխարհի ամբողջ Սկառուներէ կազմուած: Հաւաքուած են անոնք իրար ճանչնալու և իրար սիրելու համար: Ճէմպօրիի լաւագոյն նպատակը չէ՝ «Սկառութեան յաղթանակը»:

Ուրիմն, հազիւ 12 տարուան՝ այս երիտասարդ շարժումին գաղափարը, պէտք է շատ մեծ և շատ գեղեցիկ ըլլայ, քանի որ այսքան քիչ ժամանակի մէջ, միանգամայն ամբողջ ազգերու մէջ այն քան մեծ ժաւալում ունեցաւ:

Ի՞նչ զարմանալի է, տարբեր նկարագիրով ցեղերու և ազգերու կողմէ ընդունուած Սկառութիւնը միեւնոյնը մնացած է, և աշխարհի չորս ժայրերէն նկած Սկառուներ միեւնոյն պատուի գաղափարով և ասպետական նոր ոգիով մը միացած կը խմբուին: Այն ատեն կը հասկցուի, Պէտքն Բառուլով և Անգլիական մամուլով արտայայտուած այն գաղափարը թէ՝ երիտասարդներու այս եղբայրակցութիւնը, քաղաքական ամենաճարտար փորձերէն աւելի՝ լաւագոյն միջոցն է ազգերու միութեան:

Ճէմպօրիի մեծ գործը եղաւ այն զգացումը զնել, մասնակցող բոլոր Սկառուներու հոգին մէջ:

Դորձնականապէս, Ճէմպօրին ժողովուրդական մեծ արտայայտութիւն մը եղաւ, իր ներկայացումներով, հսկայ տողանցքներով և ցոյցերով. իւրաքանչիւր ներկայացում իրեն կը քաշէր մօտ 10,000է աւելի հանգիստականներ:

Պատուիրակութիւնները կը կազմէին 15,000 Սկառուներ, բայց 100,000 կը հաշուէր անոնց թիւը – Անգլիացիներ և Օտարներ – որոնք Լոնտոն կը գտնուէին այս տօներու առթիւ: Քսան և վեց ազգեր ներկայացուած էին, առանց հայուելու Անգլիական գաղթավայրերունը և հոգանաւորեալ երկիրներունը:

Պատուիրակութիւնները Օլիմբիայի նրբանցքներու և բանակետզներու մէջ կը բնակէին:

«Պոյ-Սկառութ ընկերակցութիւն»ը 400,000 քրանքէ աւելի ծախք մը կանխատեսած էր:

Կառավարական բազմաթիւ անձնաւորութիւններ ներկայ գտնուեցան ներկայացումներուն: Connenght դուքսը ներկայ եղաւ ընդ. փորձերու և նախագահեց սկզբնաւորութեան, իշխանուհի Լուիզ, դքսուհի Արթիլ իշխանուհի Մէրի իր ցիր ցուց, Մր. Լոյտ ծօրճ եւն.

(\*) Ճէմպօրի, Միջազգային Սկառունեկան խմբաւորում, որ տեղի ունեցաւ 1920 օգոստոսին Լոնտոնի մէջ,

Օլիմբիայի սրահը մեծ տարածութիւն ունէր .  
մրցավայրը 100 մէթրի վրայ սահմանուած էր  
մէկ կողմէն ընդարձակ աստիճաններով՝ աեղ  
տալով 10,000 հանդիսականներու, միւս կողմէ՝  
հսկայ վարագոյրով մը, 100 մէթր երկայնու-  
թեամբ և 25 մէթր բարձրութեամբ, երբ որ այս  
վարագոյրը կը բարձրանար, եւ քարական զլանի  
մը միջոցաւ, բաց թողով զարդանկարներ՝  
ներկայացնելով ձախ կողմէն ծովեղեր մը որուն  
ժայռերը ծովախորչ մը կը ձեւացնէին ուր խա-  
րսած էր հին նաւ մը, ապառաժներու մէջ,  
երկու քարանձաւներ և ճամբայի մը մուտքը,  
յետոյ խրճիթ մը լաստակի մը վրայ կառուցուած  
և աջէն՝ անտառի մը եղերքը:

Ներկայացումները կ'սկսէին, ամբողջ պատ-  
ուիրակութիւններ մեծ տողանցքով մը. թափորը  
առաջնորդուած Ամերիկեան նուազախումբով մը  
դուրս կուգար երկու քարանձաւներու մէջն.  
վար կ'իջնէր մրցավայրին մէջ ուր քանի մը  
դարձուած քններ ընկով կ'անհետանար նաւուն  
քովէն: Թափօրի գլուխը ընդհանրապէս Պելճի-  
քացիները կը գտնուէին:

Մրագիրը կազմուած էր զանազան մրցում-  
ներէ, ցոյցերէ և ներկայացումներէ, ինչ որ  
պատուիրակութիւնները պիտի կատարէին իրենց  
դերերու կարգով:

Մրցումները, ընդհանրապէս Արօդական  
էին, վազք, կառքով արշաւ, չուան քաշել  
պոքս, հեծերանիւի արշաւ:

Չուան քաշել և պօքս ամէնէն աւելի յաջո-  
ղութիւն գտան: Հեծերանիւի արշաւներ տեղի  
ունեցան շատ մը Անգլիական քաղաքներու և  
Օլիմբիայի միջև, ուր իւրաքանչիւր վայրկեան  
կը հասնէին մրցորդներ, հասարակութեան ծա-  
փահարութիւններու մէջ:

Ներկայացումները գլխաւորաբար եղան Ամե-  
րիկացիներու կողմէ և կարմիր - կաշիի տեսարան-  
ներ (scènes réalistes rouges), և Թրանսվալի պա-  
տերազմին դրուազ մը» Գափի Սկաուտներու  
կողմէ: «Ասպետի մը օրը» Ե. Ս. ներու կողմէ:  
Մարմնամարզական խողեր, Սկաուտինավեան  
երկիրներու կողմէ, և հին աւանդական խաղե-  
րու վերյիշումներ Յունական Սկաուտներու  
կողմէ:

Մասնաւոր յիշատակութեան արժանի է  
wolfscubներու (Գայլիկ, փոքր Սկաուտ) մեծ  
ոռնոցը:

«Wolfclub» մը դուրս կուգար անտառէն,  
ընկերացած մեծ գայլի մը (ծպտեալ սիբմաստեր),  
և մրցավայրին մէջտեղ ժայռի մը վրայ կը նը-  
տեցնէր զայն. այն ատեն կոչի աղաղակ մը կը  
բորձրացնէր օտիպ! տիպ! տիպ! տիպ! և բազ-

մաթիւ «Wolfclub» եր (500հոգի) դուրս կուգային  
անտառէն, ցատկուածելով և կանչելով օտօպ!  
տօպ! տօպ! տօպ! վայրկեանի մը մէջ խոշոր  
շրջանակով մը կը շրջապատէին ժայռը՝ կատար-  
եալ լութեամբ: Մեծ գայլը նշան կուտար, բո-  
լոր գայլիկները մեծ ոռնոց մը կը բարձրացնէին  
«Լի - ի - ի - ի - ի - լ ... տու - ու - ու - ու ... օ - օ -  
օ - օ պէստ» պէս բառին՝ կտրուկ ոտքի կ'ելլէին  
և բարե կուտային:

Մեծ գայլը կը կրնէր: «Տիպ! տիպ! տիպ!  
տիպ! ամէնքը միաբերան կը պատասխանէին  
սիլ-ի-ի-ի-ի և տօպ! տօպ! տօպ! տօպ! և ան-  
միջապէս շրջանակը կը լուծուէր և գայլիկները  
պղտիկ խմբակներով, կը սկսէին վազել,  
ցատկել, պարել առերեւոյթ ականոնութեամբ  
մը: Յանկարծ, ամէնքը միասին մեծ ոռնոց կը  
բարձրացնէին և կ'երթային անտառին մէջ անհե-  
տանալու: Այս տեսարանը անչափ խանդավա-  
րութիւն նոյնիսկ, յուզում կը պատճառէր:

Թարգմ.

(Շարումակելի) ԳԵՂԱՐՔ Պ. ԱԽԵԾՈՎԿԱՆՑՈՒՆ

## ԿԱՐԴԱՑԷ՞Փ

ԹԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ ՍԿԱՈՒՏԻՆԵՐՈՒԻՆ

Բոլոր մասնանիւղերու և արտասահմանի հայ-  
սկառւեներու ուսադրութեան կը յանձնինք:

Ա. Մինչեւ 1921 Սկաուտմբերի վերջ ամէն սկա-  
ռու, փոխառաջնորդ, առողջնորդ, փոխ-խմբապետ,  
պէտք է աշխատի ու է ձեռագործ ու պատրաստել իր  
ձեռ քառ և զոկել կեղդրոն. Զեռագործը հոգ չէ թէ շատ  
պղտիկ բան մը ըլլայ, նունիսկ գոչի կոթ մը, թուղթէ  
շինուած առարկայ մը, գծագրութիւն մը, տուփ մը,  
սիրով պիտի ընպանուի:

Ամէն աւարկապ պէտք է որ վրան կը, Ա. չինոզին  
անունը և մականունը, Բ. Մասնաճիւղն և խումբին  
թիւը (խումբի գոշակին վրայիննին պէս), Գ. Խմբակին  
կենդանին և կարծ, Մեր նպատակն է Ա. սկաուտները  
ձեռարուեստի վարժեցնել, Բ. հաւաքուած իրերու կազ-  
մակեր պէտ սկաուտ ական ցուց սհանդէս մը տեղիս մէջ և  
վերջէն զանոնք փոխադրել լանտոնի Միջազգային սկա-  
ռուական խմբաւորումին (ձէմպօրի):

Բ. Բոլոր սկաուտները պէտք է ունենան ՅՈՒՆԱ-  
ՏԵԲԾ մը իրենց օրական բարի կամ ոչ-բարի գործեցը  
արձանագրելու համար: Այս յուշատետրեքէն կտորնեց  
պիտի հրատարակենք թերթիս մէջ յաջորդաբար, Ունե-  
ցողներէն կը խնդրուի զրկել խմբագրութեանս,



Գուլէլիի Որբանոցի տղարը հույյին աշխատանքի միջոցին

Ա. Ամէն սկառուտ կրնայ ունենալ անձնական թանգարան մը կամ ալպիւմ մը, որուն մէջ կը դասաւորէ իրեն սիրելի եղան նկարները, արշաւներէն հաւաքած բոյսներէն, ծաղիկներէն, քարերէն, բրածոյներէն նմայուներ, իր մանկութենէ մնացած յիշատակներ, իր ծնողաց, բարեկամներու և իր մանկութեան նկարները, իր մէկ բարի գործը կամ արկածը յիշեցնող առարկաներ և գըրութիւններ. Օրինակ ձեր մէկ արշաւին կրնաք բարձր գագաթ մը լավցիլ և այդ գագաթէն պղտիկ բոյս մը քաղել կամ քարի կտոր մը վերցնել, կամ մէկու մը օդութեան հասած վայրկեաննիդ կրնաք ձեր զգեստին մէկ մասց արկածով պատուել կամ ձեր ու է մէկ գործը վընասել. ասոնք կրնաք թանգարանին մէջ գնել տակը նըշանակելով պարագան թուականով և օրով, Ապագա ին երբ դուք հասուն մարդ ըլլաք, սոյն թանգարանը մեզ կի շատ մը գեղեցիկ բանեք պիտի ներշնչէ, ձեր զաւակ ներուն համար շատ աւելի օգտակար պիտի ըլլա, անքարոյական տեսակէտէն՝ քան երկար բոլոր ական խօսքեր, հնչքան լաւ կըլլար որ ամէն ընտանիք իրեն թանգարանը ունենաթ և իր զաւակներուն ծնունդէն սկսէր անոնց բոլոր յիշատակները պահել հոն, ինչպէս առաջին նկարը, առաջին զգեստը, առաջին անգամ գծածած թուղթերը, գիրերը, որ մը յանձնեւու համար այդ հաւաքածոն իրենց շարունակելու համար.

Պարզ թուղթէ շինուած համարակ ալպիւմ մը կրնայ իր թանգարան ծառայել, որը կրնայ ամէն սկառուտ չարել շատ աժան կերպով.

Պ. Մեր թերթը կը պատկանի բոլոր սկառուտները

բռն. ան' ժամադրավարն է անոնց. կրնան ոնոր մէջ իրարու հետ թղթակցիլ. Թարգմանութիւններ եւ նկարներ զրկել. հարցու մներ ուղղել սկառուտական, մարզական, գիտական, Ակառուտները և մարզիկներն են որ պիտի լցուան մեր էլերը. Մի գաշուիք երբէք թէ լաւ չէք կրնար գրել, գրեցէք ինչպէս որ կը թերթիւններ զգացումները և մտածումները. Դրեցէք կարճ և որոշ:

Նոյնպէս մեր թղթակցներէն և յօդուակիրներէն կը խնդրենք որ գրեն կարճ և յատակ, մեր թերթին ծաւալը չի ներեր երկար թղթակցութիւններ դնել.

Եթէ զ'ուզէք որ յարատեւէ Մեր թերթը, որ Զեզի համար բոլորովին հաճայալի և օգտակար միջոց մը պիտի ըլլայ թղթակցելու հայ և օտար սկառուտներու հետ, և Զեր գիտելիքները ճոխացնելու տեսակէտէն ԶԱՆԱՑԻՔ ԱՄԷՆ, Թիիլին ԳՈՆՆ ՄԵՒ ՀԱՏ ԾԱԼԽԵԼ, ասիկ շատ գիւրին է Զեզի համար. ոչ մէկ բարեկամ կամ ազգական պիտի մերժէ ն զբշ. տալ և գնել զայն,

Զ Մասնաճիւղէ մասնաճիւղ թղթակցութիւններ կարելի է զրկել կարճ, մտերթական և զուարթ ոճով գրուած.

Է. Կիլիկիիթի, ԽջՄիիի, Եդիզօսսի և այլ գաղթավայրերու սկառուտներն ալ բոլորովին սոյն իրաւասութիւնները պիտի ունենան ինչ որ ունին մեր Մասնաճիւղը.

Ը. Օտար լեզուով սկառուտական նամակներ և սկարճ ըլլալու պայմանով—կը հրատարակենք.

ԽՄԱՅ. ԿՐՈՌ. ԹԻԻՒՆ.



Հ. Մ. Հ. Ա. Պարտիզանի Մասնաճիւղի Որբանոցի Ոկառւաները



## ՄԱՐԶԱՇԽԱՐՀ

### Զ Ա Ն Ա Զ Ա Ն Ե Ա Ի Բ Ե Բ

ՎՐԻԺԱՌՈՒԹԻՒՆԸ ՖՈՒՏ-ԴՈՒՐ ՄԻԶ. — Ֆրանսայի մէջ, Միջերկրականի եղերքները կատարուող ֆուտ-ած լի մրցումի մը մէջ բանավէճ մը Խագեցաւ, Խաղացոյ և Հանդիսական իրարու խառնուեցան և խնդիրը փակուեցաւ... յաջորդ օրը, բանավէճին պատճառ դարձող խաղացողին գրասներակին մէջ.

Խեղճ երիտասարդը իր նախորդ օրուան ֆուտ-ածով խաղը և կռիւը բոլորավին մոռցած, մինչ իր գրասներակին մէջ հանդարտ սիրտով եւ գլխով իր գործովը կը զբաղէր, յանկարծ ինքինքը նախորդ օրուան հակառակորդ կռումի ն խաղացողներուն դէմ գտաւ, որոնք իրեն որպիսութիւնը առանց հարցնելու, սկսան զայն լաւ մը ծեծել եւ երբ խեղճ մարդը իր առժամեայ քունէն! արթնցաւ, ահաբեկիչ մարմոյ անդամները արդէն իսկ աներեւութացած էին!! Խնդիրը յանձնուած է դատարանին, օր արդարութիւնը պիտի գործադրէ յարձակողներուն դէմ:

ՖՈՒԹ-ԴՈՒՐ ԴԱՏԱՐԱԿՆԻՆ ԱՌԴԵԼ. Վերջերս Գերմանիւ մէջ տեղի ունեցած ֆութ-ածի մրցումի մը ընթացքին ազնուական դասին պատկանող խաղացողներէն

մէկուն ոտքը կը լիսառւի եւ ժամանակ մը չկրնար իր առօրեայ գործերով զբաղիլ:

Մեր ֆուտազոլիստը երեք օր իր պաշտօնատեղիէն կը բացակայի, որով անոր ամառականէն մաս մը գումար վար կը դնեն, ըստեւ որ իր բացակայութեան պատճառը արդիւնքն է այնպիսի արկածի մը, որ իր կամքով ընտրած էր.

Պաշտօնեան իր տնօրէնին գազափարներուն համամիտ լըլլալով, դատարան կը դիմէ. Դատարանը տնօրէնին հակառակ որոշում մը կուտայ, սա հիման վրայ թէ ֆուտ պոլը բացողեալ սրոց մըն է, որ առողջուրինը կ'աւելցնէ, հետեւաբար խնդրայ առարկայ խաղացողին պատահած արկածը կարելի է նկատել իրը հասարակ հիւանդառթիւնս մը.

Ա. Ա. Փ.

Խնդ Կ'ԻՇ Հիլ.-10 Մայիս շաբաթ օր ժամը 3ին, Անվերսի 1500ի և 800ի յաղթական Հիլ՝ մղոնի մրցանակ մը շահեցաւ 4' 23'էն, շաբաթ մը վերջ Հէնտիքէր մրցման մը մէջ նոյն հեռաւորութիւնը 4' 17' էն կորեց. ինչ օր անդիական ամաթէօս րէյօթէն որ՝ 1902էն իվեր Պէնքսի կը պատկանի, 2/5 պակաս է. Միջին ժամերը հետեւալներն են, 1/4 մղոն 1' 4/5, 1/2 մղոն 2' 5'', 3/4 մղոն 3' 14'' 3/1րդ, վերջին գալուրդ մղոն 1' 2' 3/1րդ.

Զորս ամիսէ ի վեր Հիլ իր վագելակերպը կատարելագործելու վրայ է. Ան ժամերս աշխարհի րէյօթը կոտրելու փորձ մը ընելու միտք ունի, և յայս ունինք որ կրնայ քանի որ 33 տարեկանին իր յարատեւութեան շնորհի ժամեցաւ րէյօթին, սղիմպիկական շաբիսն եղաւ, և իր հաստատ կամքով օր մը պիտի կրնայ նաեւ աշխարհի րէյօթինը ըլլալ:

\* \* \* Վերջերս Հիլ. Անգլիսի 3/4 մղոնի (1206 մէթր)ի րէյօթը կոտրելու փորձ մը ըրած է ստիան դժբախտա-



Ապրիլ 1921ին «Կալաթա Սէրայ» Ֆուտբոլի Ընկերակցութեան լուրովին մասնակցող Հ. Մ. Բ. Մ. Խառն Խումբը  
խաղի միջոցին,

բար 3' 10' 14/15' էն առած է, նախկին րեգոր կը պատկանի Հիւթաբնի 3' 9' 3/5ով.

\* \* Նիւթամի (Անվերսի 10.000 մէթրի և Կոռու շամբօնը) Սթօքհոլմի մէջ 5000 մէթրը 14' 53'' 4/5' էն առած է ուրիշ մրցան մը մէջ նոյն հեռաւորութիւնը 14' 48'' էն կտրած է.

\* \* Լարսըն 20 քիլ. մէթր շահած է 1 ժամ 13' 14'' էն Սթօքհոլմի մէջ, Այս որ Հիւթըն 800 մէթրը շ' 1' առած է, կրնանք այս րեգոր բաղդատել ն. ձեւալեանի վերջին մրցաւմներուն հետ որ 2 10' է, ձեւալեան այս 800 մէթրը վազած է Ոկիւտըի հայ Մարզաբանին մէջ, իրաւ 9 երկվր. տարբերութիւն ոը կայ, սակայն մարզադաշտին վրայ գաղափար ունեցող ամէն ոք կրնայ համենուլ որ եթէ ձեւալեան Սթօքհոլմի դաշտին վրայ վազէ, եթէ ոչ 2 վայրկ էն գանէ 2' 2'' էն կամ 2' 3', կրնայ կտրել այդ հեռաւորութիւնը, և եթէ անոնց ալէս լու մարզիչներու (entrepreneur) ձեռք փոք ընէ, կրնայ նոյն իսկ միջազգային ողիմպիականներուն մէջ հայկական դրոշը պահպանել.

\* \* Վաւտրինկ (Անվերսի 200 մէթրի շամբիսնը) Սիրակուսի մրցումներուն մէջ 100 երաբան 9 6/10 երկվր. առած է ինչ որ աշխարհի հիգորն կը հաւասարի.

\* \* Գերմանացի շամբիոն Ռիօ 100 մէթրը 11 1/5 երկվրէ. կտրած է, եթէ այս ժամանակը հայկականին հետ բաղդատենք, ինչ որ տարսւէ տարի զարգանալու վրայ է, պիտի տեսնենք ոք մեր արլիկները շատ տկար վիճակի մը մէջ չեն (հայկական 11 4/5 է), Այս վագր տարբերութիւնը կրնանք դաշտին անյարարութեանը վերագրուէ.

\* \* Լանտըն (Անվերսի բարձրութեան շամբիսնը 1,93) Բրիսթընի մրցումներուն մէջ 1,98 ցատքած է,

նոյն օրը Պրոն 1/2 մզոն 1' 54'' էն կտրած է, Ուրիշ օր մը լանտըն 1,96 1/2 ցատքած է, ինչպէս կը տեսնուի միշտ յառաջդիր ութիւն կայ, մենք ալ չանանք մեր չափերը զարգացնելու։

\* \* Հառուրուտ համալսարանէն Կուրտէն՝ գոլէնական երկայնութիւն ցատկելու րեգոր կտրած է 7, 46 1/2 մէթրով, նախկինը կը պատկանէր Գրանդլայնի 7,42 մէթրով.

10 մղոն (16.090 ֆլումկր) վազի աշխարհի շամփիոնութեան մրցումը

Վերջերս Յրանսայի մէջ Մաք Կրայի (աշխարհի վրօժիանիկ շամփիօն) և Պէլիքացի նշանաւոր վազող Տը Նիշի միջև, աշխարհի 10 մզոն վազքի շամփիօնութեան մրցումը տեղի ունեցաւ. Տը Նի, որ վերջերս մեծ անուն շահած էր ողիմպիական շամփիօն Կիյյման երկու անգամ յաղթելով 200 մէթր տարբերութեամբ և առանց մեծ ճիգ մը վատնելու, առաջին ելլելով կրցաւ. Ակովտացիէն խլել շամփիօնութեան դափնին. Ան մրցան անրող տեսողութեան հետեւեցաւ. Ակովտացի վազողին և վերջին երկու շրջաններուն կրցաւ իր հակառակորդը անցնիլ և 200 մէթր ետ ձգել, հեռաւորութիւնը 54' 20'' 2/5' էն կտրելով.

Աշխարհի րեգոր կը պատկանի Ալֆրէտ Շըրզպի (ամառկոն) 50' 45' 3/5 Ֆրանսայի րեգոր ժան Պուէնի (ամառէտոն) 50' 46'. Աշխարհի թօֆէսիօնիկ թէքորը Մաք Կրէյ այս րեգորը, քանի մը ամիս առողջ շինած է, ինչ որ այս մրցուն ժամանակին շատ տարբերութիւն ունի, ասոր համար հետաքրքրաշարժ պիտի ըլլար այս երկու վազողներուն անգամ մը եւս մրցիլ տեսնել.

ԴԱՐԱՐԻԷԼ ՔԵՇԵՆՑԵԱՆ

SANSkrit

ԱԿԵՐՁԻ Հ. Մ. Պ. Մ. Ի. Խ. Ա. Խ.

Բարիգ, 15 Ապրիլ, 1921

...Մեր Քուտապօթ մօքը ումները, և  
ըսնց արևի իւնքը վարը կուտանք, կը  
վերջանան մօտ օրէն և մենք կ'սկսինք  
դաշտապին խաղերու.

**16 Յունիք.** "Gros Cailloux Sèches,"  
Հեռան Champs de Marsի խաղաք  
Դաշտին մէջ. Մենք պարսուած  
Հ-օ իրակ.

23 Տունվր.—<sup>o</sup>C. S. Nozentais, ի հետ մեր  
Bigatelleի դաշտուն Մերկ յազ  
Թափան 3 2 Լուսուն:

30 Յանիկ. — "Vers l'Avenir" Տես  
Vincennesի գաղտնի մէջ, Մանք Հ. Մ. Լ. Մ. Բարիզի Մանահիւղի Մարզիկները և Ֆունալի Խուճը  
յաղթական 6-1 կօնդ:

6 *Phaser*. — "E. S. Villejuif, *h* *ცետ*, Bagatelle, *դաշտը*  
*Մենք պարտուած* 2—1 *կոյսի*.

27 Փետ.-«C. A. Boulonnais, ի հետ St. Cloudի մէջ  
Մենք յաղթական 5-0 կոլում».

6 *Umers*. - "C. S. Courneuvien, *h* *Skr*, La Courueuve  
at-*g*. *Ums* *g* *jaq**g* *akw* 2-1 *ko**nl*.



13 Uers.—"G. Caillaux Sportif," *Strm Bagatelleh* *dkg.*  
*Utrn g wprwntwdr* 4—1 *hognl.*

20 Մարտ.—“C. S. Nogentais, հետ, Nogent-sur Morne մէջ, Մեսի յաղթական 6-3 կողմ.

Մենք յաղթական 1-0 հօրով.

## Հ. Պ. Պ. ՄԱՍՆԱԳԻՐ



Բոլոր երկիրներու մէջ մարտական իւսիառութական

მარტინ ეკლესიანი

Թղթակիցներ կը պնտուենք,  
իս խորո ի թշնակեռներէն

որ մարգակ-ն, Ֆութազ, և  
սկսուտական գրութիւնները զատ զատ Շուղթերու գր-  
րայ գրեն կատն ու մասնագիտական պհուութիւններու

0.90.0 14

Կեդրոնի գրասենեակէն ո է գուգ գրենակուն պիտոք ԱՐԴԻՇԻԿ կամ փոխ չե տրուիր ոչ մասնահւզեցու և ոյ անհատներու.

**ԱՐՄԵՆԻԱՆ ՀԵտ գործ ունեցողներէն կը իւըլդ-  
բաւի կը օրէ վերջ ժա-  
մը 2 5 այցելել մեր զը-  
րասենեակը, անկէ գուրս-  
եղած այցելութիւնները մեր զբաղումին կը փաստ։**

Եթ խնդրուի մեր յարգելի ֆուտայօվստներէն որ ի-

የኢትዮጵያ የፌዴራል አስተዳደር ማመልከት

լուսոքերուն, ասով օգտակար եւ դաշ պիտի ըլան Գուտազօլը տարածելու. գործին. Նոց կոհինեթ եւս սիսով նընուռնախ.

Յունիս 26ին կէսօրչ ետք տեղի կ'առևելնայ ողիշընիստ-

**ՄՐՑԱԽՄ** կան որքանոցի որբերու միայն, որ-  
պահածի տառականից մէջ եսի թուխ

Կը յուսանք որ հայութիւնը պիտի քաջակերէ սոյն  
գեղեցիկ ձեռնարկը իր ներկայութեամբ որ իշխան  
ուրիշ է ցեղին վերածնուռդի տեսակէտով։ Կը մասնակ-  
ցին Գուլելի, Պէլէտակէյ, Նոյեմբան, Դարակէօզեան, Առ-  
նափուտդիւղ, Լրէնգիւղ, Նառ լը գարու, Մաքրիգիւղ և  
Լոտիուղ պոռանանինո».

ՀԱՅՈՒԹՈՒՆԻՑ ՊԵՏՈՒՅ

նաժիւղերը պէտք է որ Եցուած նախորդ ստացագրի souchebrer թերեն նոր կանչնաւ պահնակ Տափառ :



Հաւասարակշռութիւն պահել. — Երկու հաղողութեան իրարու գէմ կը կենան, ձախ ոտքերուն ծայրերը իրարու դպած մէկ գծի վրայ, աջ ոտքերը մէկ քայլ դէպի ետեւ տանելով ձախ ոտքին հետ ուղիղ անկիւն մը կը կազմեն. յետոյ ձախ ձեռքերը յառաջացնելով իրար ամուր կը բռնեն և իւրաքանչիւրը կը ջանայ իր ընկերոջ հաւասարակշռութիւնը կորսնցնել տալ մէկ կամ երկու ոտքերը տեղէն շարժել տալով, կամ ազատ ձեռքը գետանեն դպցնել տալով:

Աազգացողները պէտք է հաւասարակշռութիւն միեւնոյն կերպով բայց այս անդամ աջ ու ձեր-նին դէպի առաջ, ձախերը ետև, և աջ ձեռ-քերպվ։ Այս խաղացողը որ կը յաջողի իր ըն-կերոջ հաւասարակշռութիւնը կորսնցնել տալ և կամ վերը յիշուած ձեւերու տակ կը ջանայ ինքոյինքը պաշտպանել խաղը կը շահի։

2. Զանգակաւոր մարդը. - Բոլոր խաղաղող-  
ներուն աչքերը կապուած են բացի զան-  
գակաւոր սկառտէն, որուն շուրջ կը հաւաք-  
ուին ամէնքը ինչպէս որ կ'ուզեն: Այս վերջինը  
զանգակը ձեռքին մէջ ուր որ երթայ միշտ կը  
հնչեցնէ՝ խաղացողներուն մէջերը թափառե-  
լով քողոր խաղացողներն ալ իրենց կարգին  
կը ջանան զինքը բռնել և կամ անոր դպիլ,  
մինչ ան կրնայ անոնց ձեռքին տակէն խոյս  
տալ, այն որ կը յաջողի զանգակաւորը բըռ-  
նել, խաղը կը շահի ինչ որ կրնայ քանի մը  
անգամներ կրկնուիլ:

Բոնել եւ յաշել. — Խումբը երկու մասի կը  
բաժնուի հաւասար թիւով, և դէմ առ դէմ կը  
շարուին և այս երկու խումբերուն միջև ուղիղ  
գիծ մը կը քաշուի գետնին վրայ, իւրաքան-  
չի ը խումբի անդամ կը ջանայ իր դիմացինին  
ձեռքերէն բռնելով՝ գծին վրայ քաշել, այս ը-  
նելով ամէն մէկը պէտք է որ իր ուաքերը զի-  
ծէն անդին չանցնէ. ունէ խաղացող կրնայ իր  
ընկերոջը օգնութեան համնիլ և կամ իր ըսկե-  
րը չի ձգել որ դէպի հակառակ կողմը քաշուի.  
խաղացող մը յաղթուած կը համարուի երբ հա-  
կառակորուէ մը քաշուու ելով երկու ուոքերը զի-

ծէն անդին անցնին։ Յաղթուողը պէտք է որ իր սախկին հակառակորդներուն միանայ և անոնց օգնութեան հասնի։ Խաղը կ'աւարտի որոշեալ ժամէ մը վերջը և կամ՝ այն ատեն։ Երբ որ դիմացի կողմը մարդ չի մնարա Երբար որոշեալ ժամով մը սկսած է խաղը և ժամը կ'աւարտի, այն ատեն որ կողմը որ մեծամասնութիւն է, խաղը այն կը շահի։

Ա. Պէտեան

ՕԿՈՈՒՑԱԿԱՆ ՊՈՐԳԵԽԱՒՈՐ  
ՄՐՑՈՒՄՆԵՐ

## Միայն սկաուտները կրնան մասնակցիլ

1. Հեռաւորութիւն մը պարզ աշխալ  
գնահատելու քանի՞ միջոցներ կան, մթնո-  
լորդի զանազան վիճակները, լոյսը, խա-  
ւարը, անձրեւը, մշուշը և այլն ի՞նչ աղ-  
դեցութիւն կը գործեն առարկայ մը աւե-  
լի հեռու կամ աւելի մօտ ցուցնելու մէջ,  
որո՞նք են ուրիշ գլխաւոր ազդակները ոք  
հեռաւորութիւն մը գնահատած ժամանակ  
աչքը կը խաբեն:

2. Դրաշախոսաթիւն մը ինչպէս կատարելը է նուազագյուն սխալներ և առավելագույն յաջողութիւն մը ձեռք բերելու համար :

Ա. - Դիօշակին մեծութիւնը, դոյնը,  
կոթին երկայնութիւնը և ն. .

Բ . - Դրաշախոսին դիբքը :

9.- Ծաբժումներուն տեւզութիւնը.

Դ. Արդիւնքը պանազան հեռաւորութիւններու վրայ:

Ե. - Բնդունող և հազարդող կողմեր ևն .

Հաւագոյն պատասխանողը Կ'ստանայ 12  
թիւ իսկ Բ.ը եւ Գ.ը ճական թիւ «Հայ Ակա-  
դեմո»

Պատասխաններուն պէս և կցէլ այս թիւն մէջի կերօնք:

ՎԱՐԱԳԻՆ

Հրապարակ ելաւ ճշիւ և նկարաւոր,  
խաղին օքէնքները շատ պարզ ունավ մը բա-  
ցատրուած է . իբր բարյականի գիրք և ս  
կարելի է կարդալ գայն . Այս գիրքը մեծ  
պահաս մը կը լրացնէ սրօթի կենացին մէջ  
և պէտք է օգտուին ըուլը ֆուգացիստ  
ները . Գին 50 զր . Հ . Մ . Լ . Մ . Մաս  
սաձիւլերուն համար 40 զր . ի . Հ . Մ . Լ .  
Մ . ի . Կեդրոնէն կարելի է ճարել :